



ՕՐԱԳԻՐ ԶՄԻՌՈՆԵՒԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՒ ՏԱՐԻ

ԶՄԻՌՈՆԵՒԱ ԸԱԲԵԹ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1868

ԹԻՒ 841

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍՏԻՓԻՆ

ԶՄԻՌՈՆԵՒԱ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ

Եւրոպայի լրագիրները՝ ըստ մեծի մասին Սպանիայէն հասած ծանր լուրերով զբաղեալ են...

Յեղափոխականաց նպատակը՝ պաշտօնէն ծուղով մը լուծել կամ կառավարութեան դրութիւն մի փոխել չէ...

Իզուայէլ թագուհին անսնելով թէ իւր անբութեան ծովային և ցամաքի զօրքերը զրկելու անհրաժեշտ է...

Կատարեալ հանդարտութիւնը կը շարունակուի Մարտի մէջ...

Իտալիոյ մէջ մտերմ գաղտնի ընկերութիւն մի կազմուի է...

Ըստ ընկերութիւնը՝ որ կը կարծուի թէ Կարիպալին խորհրդով և յորդորանքը կազմուած է...

բունութիւն մըն է, կը շարունակէ յիշեալ լրագիրը, զոր հոռի սրբազան զահէ՝ ճիշդ ընկերութեան անաշտ...

Հոռի լրագիրներէն մէկը նամակ մի կը հրատարակէ, զոր սրբազան Վալդըր Գրած է...

Խաղաղութեան հաստատ մնալուն կամ մտաւոր պատերազմի մը խնդիրը՝ միշտ տարտամ և անորոշ...

Ըստ լրագիրներէն մէկը հետեւեալ կերպիւ կը բացատրէ այժմեան սպառնական կացութիւնը...

Կարող են կայսեր ամենէն ապահով յայտարարութեանց խորը այս խօսքերը կրտսնենք...

Պատերազմ չեմ ուզեր, աշխարհակալութիւնները ընելու ամենէն միտք չունիմ, Գերմանիոյ մէջ անհրաժեշտ փոփոխութիւնները կը ընդունիմ, սակայն...

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍԲ

ՄԵՐ ԱՂԻՆ ԱՐԻՒ ՎԵՃԱԿԱՆ ՎՐԱՅ

Մեր ազգին սրբի վիճակին ինչ կը հարկադրէ բոլոր արձակուրդները... Տակաւին արժէ՛ :

Երբ մեր ազգին ներկայ վիճակը քննենք, և ազգային լրագրաց նեղութեան մտորումը յարեալն համեմատ մեր դատողութիւնը կազմէ...

Ազգային այս տխուր կացութեան պատճառը ինչ բանի կրնանք սեպնակուել : Միմիայն ազիտութեան անհուշտ, որ դարերէ ի վեր գնէլ գերի ըրած տարտամ բմրութեան մը մեջ կը պսնէ...

Վերին, և մեր ողորմելի վիճակին Լարիւնը շնորհարար :

Այն, տղիտարիւնն է պատճառ, որ մեր աղբաւրը քառու և տառապեալ ազգ մի կընք :

Տխուր քիւնն է պատճառ, որ սնուող փառասիրութեամբ ազ յարեան անուանով իրարու դեմ կը նակաւապիւնք...

Տխուր քիւնն է պատճառ, որ հասարակութիւնը ազգային սահմանադրութեան ճշմարիտ ոգին չմըքսնէ...

Տխուր քիւնն է պատճառ, որ Լուսաւորչական, Եւրոպիկ և Ռոմանական Հայոց մեկ մասին մեջ տակաւին հաշտակութեան ոգի մը կը սիրէ, և փոխանակ իբրև Հայ, իբրև ազգային իրաքուն՝ սիրոյ եղբայրութեան մեք կարիստեյու...

Տխուր քիւնն է պատճառ, որ Լուսաւորչական, Եւրոպիկ և Ռոմանական Հայոց մեկ մասին մեջ տակաւին հաշտակութեան ոգի մը կը սիրէ...

Տխուր քիւնն է պատճառ, որ Լուսաւորչական, Եւրոպիկ և Ռոմանական Հայոց մեկ մասին մեջ տակաւին հաշտակութեան ոգի մը կը սիրէ...

Տխուր քիւնն է պատճառ, որ Լուսաւորչական, Եւրոպիկ և Ռոմանական Հայոց մեկ մասին մեջ տակաւին հաշտակութեան ոգի մը կը սիրէ...

Տխուր քիւնն է պատճառ, որ Լուսաւորչական, Եւրոպիկ և Ռոմանական Հայոց մեկ մասին մեջ տակաւին հաշտակութեան ոգի մը կը սիրէ...

րեկարդութիւն և ուսմանց ծաւալում բոլոր Հայ հասարակութեան մէջ :

Մենք կատարեալապէս համոզուած ենք որ մեր ազգին բոլոր կացութեան միմիայն դարման դպրատուններու մեջ պիտր փնտռենք, որովհետեւ անոնցմէ կախեալ է ազգային յառաջադիմութիւնը և յաւատարմութիւնը :

Գալրատուններով մեր մտքերը պիտի մշակենք և մարդկութեան արժանաւորութիւնը պիտի զգանք :

Գալրատուններով մեր բարոյական և մտաւորական վիճակը պիտի բարելաւենք. դպրատուններով պիտի հարստանանք. դպրատուններով ազգասէր և բարեկիրք քաղաքացի պիտի լինինք. դպրատուններով վերջապէս յուսաւորեալ և քաղաքակիրք ազգ մը պիտի հանդիսանանք :

Երբ ամբողջութեամբ որ վերջին տարիներս մեր ազգայնոց մեջ ուսման սեր է դպրատուններու յառաջադիմութեան համար մեծ ջանք կը տեսնուի, և քիչ շատ մտքերու յեղափոխութիւն մի տեղի ունեցած է, և յուսաւորութեան շարժում մի կը ընդմարուի :

Սակայն չըստիւրեմք, այլ մտադիր ըլլանք որ այս շարժումը, այս մղումը գեպ ի յուսաւորութիւն, ընդհանուր չէ, կամ առեղի աղէկ ըսենք՝ մեր ազգայնոց փոքրիկ մասին մեջ միայն կը տեսնուի : Մեր միտքը քիչ մը ետքը պիտի պարզենք :

Մենք որ մեր ազգը մշմարտապէս սիրելու փառասիրութիւնն ունինք, և փափաքեցանք այս մեկ բանի սողերը հասարակութեան ներկայացնել, պարտք կը համարինք մեզի ազգային արդի վիճակին յարաբերութեամբ պարզապէս և ազատաբար մեր գաղափարը յայտնել, քերթըցայաց բոլոր իրենց բանազատութիւնը ընել :

կուզեմ որ Յրուսիան հաւատարմութեամբ 'ի գործ գնէ զգաղարուծութիւնը՝ զոր Յրուսիայի մէջ ստորա գրեց : Իայց եթէ փորձ փորձելու ըլլայ Մէյն գեւորացիներու . յայնժամ պիտի պարտաւորիմ իմ կայսերութեան օգտիցը , ապահովութեանը և արժանաւորութեանը համեմատ վարուիլ :

«Վաճառակէս Յրուսիայ թագաւորին ամեն ատենալստութեանց խորը՝ զորս ըրաւ Քիւրի մէջ և Վերլի քի մէջ , միևնոյն իմաստը կը բանեն մը :

«Պատերազմ չեմ ուզեր , բայց Վիլյամ թագաւորը , բայց Յրուսիայի գաղարուծեամբ իմ վրաս գրուած պարտաւորութիւնները կը իրաւունք տայ որ երբեք զերմանական գործ մը , որուն վրայօք օտար տէրութիւնները ամեն ին իրաւունք չունին զբաղելու . հետեւաբար եթէ կամք ունենամ , պիտի անցնիմ Մէյն գետը » :

«Արդ՝ այս յառաջ բերուած անմխտելի վկայութիւններէն կը բանուի , որ Վաղղիոյ կառավարութիւնը որոշած է արդիւիւն զՅրուսիան , որ Մէյն գետը չանցնի , նմանակէս Յրուսիոյ կառավարութիւնն ալ որոշած է ուղարկութիւն չմատուցանել Վաղղիոյ դահլճին պահանջմանցը : Ուստի իրաց այս կայսերութեանը մէջ . ո՞ր է խաղաղութեան ապահովութիւնը » :

Այս խորհրդածութիւնները ճշմարիտ և անհակառակելի են . իսկ պատերազմի վախը ժողովրդաց վրայէն փարատելու համար , երկու միջոյ կայ . այսինքն կամ պէտք է որ Վաղղիոյ կառավարութիւնը հրապարակաւ խօսք տայ թէ , սր և է պատճառաւ , միջամուտ պիտի չըլլայ Յրուսիոյ յարաբերութեանցը ընդ տէրութիւնս Հէսի , Վալիէնայի , Վատի և Վիլիթէնպէրկի , որոնք գերմանական իշխանութիւններ են : Կամ պէտք է որ Յրուսիան խօսք տայ ճշմարտաբանութեան իմ հրահրածարի 'ի միտարեւել զհարաւային Վերմանիան հիւսիսային Վերմանիոյ հետ , թէ՛ յայտնի և թէ՛ ճանաչու կերպիւ :

Որչափ ժամանակ որ այս երկու յայտարարութիւններէն մէկը չըլլար յապահովութիւն Լեւոպոյի , Լեւոպոյն իրաւունք ունի վախճալու թէ կանուխ կամ անաղան անհաղին պատերազմ մի պիտի ըլլայ :

Իզմիր տայիբէի պէլէտիէտինէ մախսուս նըղամամէ տիր : (1)

(Շարուակութիւն և վերջ :)

46. Թիւճճար մէ տիւրքանճը մէ սայըր խորտէ սուրճըր , սանսըր մէ քութու , մէ սայր և Լեւրբիլին վաղ (1) Տէն լրագրոյ 839 և 840 բիւրերը :

Մենք երեսակայութիւններու և սնտի յոյսերու վրայ տատանիլ չենք ուզեր . մենք չենք տեսներ այն յառաջադիմութիւնը , զոր շատերը տեսնել կը կարծեն և քանի որ համոզուած ենք թէ միւլգե ցարդ եղած յառաջադիմութեան տաւանապատիկը կը մար լինել , երբ մեր կողմանէ կամք և ջանք լինի , հետեւաբար իրաւունք ունիք տրտնջելու և ցաւելու . այսչափ ժամանակի կորստեան համար :

Մեր պարտաւորութիւններու իւր ընդհանրապէս շատ նուազ է . բայց շատ նուազ և անոնց շատերուն մէջ տակաւին մանկավարժութեան նախնի ծուռ . դրուքիւնը կը տիրէ : Մեր հասարակութիւնը ընդհանրապէս սգեւտ է , կարգալ ջսիքեր լրագիր զկարգար , հետեւաբար մեր ազգային լրագրաց քիւր շատ քիչ է . և եղածներուն մէջ մասն ալ միմիայն ազգասիրական գոհողութեանց ենթակայ :

Եւրոպայ լրագիրը 1864ին դարբեցաւ , և ազգային Յուսուար ամսեն 'ի վեր նոր սկսաւ հրատարակուիլ : Այս երկուքը մասնաւոր կը լինեն , որովհետեւ անոնք պարբերական բերքերուն ամենէն ճիւղերն են : Ասոնցմէ գատ կան նաեւ շատ ուրիշներ տակաւին . որոնք բոլորովին դարբեցան :

Վիեննայի Միլիթարեանց արժա . միաբանութիւնը 1864էն մինչեւ 1867 այսինքն ջորս տարուան միջոցի մէջ միմիայն տասը տեսակ գիրք հրատարակած է՝ ազգայնոց կողմանէ քաջայերուքիւն զգտնելով :

Ուրեմն երկ դարտուններու , լրագիրներու և գրագիտական հրատարակութեանց քիւր ազգի մը յառաջադիմութեան ջերմաբաղին կը համարի , երբ այսպէս կը կրնանք ըսել , հետեւաբար այս մասին մեր ազգին յարաբերութեամբ ընելիք դիտողութիւնները մեր ընթերցողաց կը բողոքեն երեսակայիլ :

Իտերէք սօզաղարտայ միւտաթը մետիտէ իրամէթ իթ մէլերի մէմու՝ օլմաղլէ , և ետա եօլարընը տէր հալ իթ միկլէյուպ սիւփիլթմէր մէ չէօի մէ սաման մէ քէփէք մէ օտուն մէ պէղ վարչաւորը կիսիլ չէյիւր պրազմամար շարթըլիլէ , և այլըզ մալլըրին չըբարմաղ իչուն քէն . տուլըրինէ պիր սաթ մէօզ միւտատէ օլնամար տըր . պունըն մուզայրլինտէ հարաթիթ խաէն օլուր խէ , » ձէ գա քանուրնամէյի հիւմայուրնըն՝ իր կիւղ էլի տէօր տիւնճի մատտեթիտէ թաթ պիթէն պիր պէյաղ պէլըթ տէն՝ պէլ պէյաղ պիլըլըք քատար ճէպլըյի նարթի ալըլի յիլէ միւնաղթ օլնամար տըր :

47. Քիւրիթէ մէ իթ մէլ քիլթէ միսլիլիւ կալըլաւ ընդ քոնըրն նէսնէլըրն սօբարըլարտայ պրազըլմար մէմու՝ օլմաղլէ , պու մարուլէ նէսնէլըր պունտան պէլըլէ միւնտտեթիտէ ինչա մէ ետ թա՝ միր օլնան էպիլըլէնէն էօն լըրինէ նըղամամէյի թաթ պիթէն թաթ ըրտէ չէլըլ միլ մահալը մախսուսէ վաղ՝ օլնամար տըր , մէ իչպու մահալըն մէսաթը ինչա օլնան էպիլըլէնէն իթ իրաւընայ մէ սօզաղարտ պրազըլայ կէօրէ տայրլըլի պիլըլտէյի միւնտտեթիտէ թաթ պիթէնտան թէնտիլ օլնարալ մէլըլըլըն իրմախարէ միւնտալըր օլնամար տըր :

48. Սօբարըլարտայ օտուն բըրարըլմար մէմու՝ օլմարըլըյի հիլթէսին ալմաղլը օտուն՝ ետ իսանլըրի տաթիլընտէ՝ մէ կախօտ պիր մըտար վերիլ իթ օլնարալ թաթալ օլնան մահալըրտէ բըրարըլմարտըր . մէ օտուն մէ քիլթէ միտ մէ թուղայ , մէ քիլթէ մէ քիլթաթ միսլիլիւ նէսնէլըր մէյոսն օլնան կէլըրտէ իսիլըլըրտէ պրազըլմայըլ , օլնար տաթիլ պիր մըտար վերիլ վերիլըրէր թաթալ բըրնամար մահալըրի վաղ՝ օլնամար տըր :

49. Այստըլըլայ մանի օլնան մէ եօլարըլ թըբայան չէյիլըրն պրազըլմար մէ սօզաղ իւլըրինէ չըբան՝ քէլընի , մէ իլըրուսնէ սօզաղու ասըլուն տիւրքան արմալըր մէ մօթըլայ սօզաղարտ , մէ սերիլ , մէ տիւրըլայ ընդ միլըլըլ՝ կախօտ կանըլըրնայ միւթ թաթըլ սայապտան մէ սայըր պու միսլիլիւ նէսնէլըրն վաղ՝ օլնամար մէն բըրնամար տըր :

50. Սօզաղ իւլըրինտէ պտճա աչմար մէ լալըլ մէ սու եօլարընը մէ զաղ եօլարընը թա՝ միր իչուն սօզաղ մէ զալըրըլմ թալըրընը կէլըրինտէն չըբարմար իսթիլէն սահալը միւլը մէ ետաթ միւնտէթիլընէ էվիլէ պէ էվիլէ տայրլըլի միւնտտեթիտէն ըուխաթ թաթալ իտուպ պրազըլարը մահալըրի հիլթըլ մալըլըլըրինէ վաղ խտէլըրն տըր :

51. Խանէ մէ սայըր էպիլըլէնէն սու օլնալըրը սօզաղայ սօզաղ չըբարըլմարալ՝ պունտան պէլըլէ պու միսլիլիւ օլնալըրըն ուճարը կէլ իւլըլընէ քատար իթ տիլըլէնէլի կիսիլ , սօզա պրօրուարը տիւրըլարտայ քալիլէն ըսալթ մէ ալթ թարաթընայ հունի վաղ օլնարալ

Հիմա քննենք :

Ըսինք թէ մեր ազգին մէջ տեսնուած յառաջադիմութեան շարժումը ընդհանուր չէ : Արդարեւ այս շարժումը գլխաւորապէս Լի . Պոլսոյ և քանի մի ուրիշ գլխաւոր քաղաքներու ազգայնոց մէջ կը տեսնուի : Յակայն միքէ Լի . Պոլսոյ և ուրիշ քանի մը քաղաքներու մէջ քանի մը վարժարաններ ունենայով մեր ազգը յառաջադիմ կամ յուսանքեալ կը կրնայ համարուիլ : Ազգին ամենափոքրիկ մասը Հայիբե և քանի մը եւրոպական լեզու սորվելով՝ ազգին ընդհանրութեան մէջ կարեւորութիւն կը կրնայ ունենալ : Բայց բուն իսկ կոստանդուպոլսոյ վրայ խօսինք :

Բըլիլի sk sho մօլիս գաղղիարեան հանդիսին մէջ ազգնական հայազգի զբքի մը հրատարակած «Հայկական արդի ընկերութիւն» անուամբ յօդուածին համեմատ՝ կը տեսնենք որ Լի . Պոլսոյ մէջ 150000 հայազգի կը գտնուին : Միւնտայն ժամանակը՝ Արամեան օրացոյցին մէջ կը կարդանք որ Լի . Պոլսոյ մէջ միայն 5614 Հայ աշակերտ և աշակերտիկիք դպրատուն կըլլաւ : Եւրոպայի մէջ Լի . Պոլսոյ մէջ իրօք 150000 հայազգի կը գտնուին , բող մեր ընթերցողք քննեն և զատեն հիմա թէ այսչափ բնակչաց համար վերոյիշեալ աշակերտաց և աշակերտանեաց քիւր մըբափ նուազ է համեմատաբար . . . :

Բայց դարձեալ , միքէ մեր ազգը միմիայն Լի . Պոլսոյ և քանի մի քաղաքներու հայերով կը բաղկանայ : Ո՛ր , ո՛ր , ո՛ր , մենք ուրիշ երբայրքեր , ուրիշ ազգակիցներ ալ ունինք , Պոքր—Ասիոյ ներսերը , Հայաստանի , և Եւրոպոյի Տանկաստանի մէջ բնակող Հայ հասարակութիւնը ըսել կ'ուզենք , որոնց բարոյական մտաւորական և նիւրական վիճակը , կացութիւնը իսկաւ ողորմելի և գրուքեան արժանի է :

Իչպու հունիլըրն տաթի ուճուտայ օլնալ պրօրուարը կէլ իւլըլընէ քատար ինտիլըլէնէր տիր :

52. Սրգը օն դիրատան աչաղ սօզաղարտայ իլէն թէ վաղ օլնամար մէմու՝ օլուպ , էնիլ սօզաղար իչուն միւտատէ օլնամար խտէն՝ նասըն միրուրինէ մանի մէ կիլթէր ալթըլ մէ կիլթէր կտեալարայ քաղապ մուճիլ օլմայնամար մերքիլտէ . մէ էն աչաղ թարաթը կէլ իւլըլընտէն հիլէնէլէն պէլ զիրա կիւրաթ զօլմար իթ իւլըլա խտէնէր տիր :

53. Ազգայնոց մէ չիլըրալ սուլարընը՝ յօրալ իչուն խտէնէլըրտէ մըբարըլ վաթի պրօրու մէ չիլըրալ քուր նասը վաղ՝ օլնուպ , մեղըլը պրօրուար լալըլմար իտ սօզաղ լալըլմայ քատար . մէ աբսի թաթարինտէ , տայրլըլի միւնտտեթիտէն թաթ ինտիլըլայ մուճիլըր օլնարալ ահալըլ միւլը թարաթընտան ինչասը իճալ իտէն չիլըրալ քուրալըրնայ քատար իճրա լիթալըլըլմալ լալըլմտէն տիր :

54. Պու միսլիլիւ քուրալ օլնալ սահալըլ միւլը թաթարալընտան էմիլըլթ մէ սըլէլըլ ամիլըլ պիլ վիճուլ զլըպտէ խտէնէր մերքիլտէ մեղըլըլ քուրալըրն թաթալ հիլ մէ թա՝ միր մէ թէլըլմիլտէ քուրալ օլնայնամար :

55. Ասղըլ մէ քուրալ մէ սայըր պու միսլիլիւ կէլըրի թաթալըլ լիթալըլմէր իսթիլըլըլըլ զլըրէ սաթիլ կիլթէն տայրլըլ թարաթընայ խտէնէր վերիլըլըլ լալըլմտէն օլուպ , մեղըլըլ տայրլըլ ճանիլըլտէն տաթի սըլէլըլ ամիլըլ զլըպտէ մէ լալըլմըլարըլ միւնտէլըլ օլնալ քալալտէն սալթ խտէնէր սուրթթաթ լալըլմ կիլթէն թաթալըլմէր իսթալ մէ ինտալ օլնամար մէ պու միսլիլըլ մահալըրին էվիլէ պէ էվիլէ ուփուտիլ զալիլ իթ տիլըլըլալ՝ պատեհու թաթալըլըլնէ մուպալըլըլ օլնամար :

56. Իսլաուտըլըլ իչուն խայրթ օլնալ հալ մէ սու տէօղիճէր մահալըլըլ հալալալ թաթալըլ իթ միսլիլըլ մէ թէլալալըլ իսթալ մէ ինտալ օլնամար մէ պու միսլիլըլ մահալըրին էվիլէ պէ էվիլէ ուփուտիլ զալիլ իթ տիլըլըլալ՝ պատեհու թաթալըլըլնէ մուպալըլըլ օլնամար :

57. Իսլաուտըլըլ ինչա օլնամար խտէնէլըրն իր թիլթալըլ մէ կիլթիլըլնէ իսթիլըլալըլ մէ սայըր խտ սուլարընայ տայրլըլ ճանիլըլտէն պէլալըլ ըլլալ բըլըլ նամալըլնայ պիլմալն մեղըլըլ խտէնէլըրն խարթարըլ տայրլըլ միւնտտեթիտէն իրայն օլնուպ՝ պունըր տաթի ինչասթ հաղըլըլնայ ճաթի օլնալ նըղամամէյի թաթ պիլըլէն օլ խարթարըլ զապուլ մէ կախօտ թաթալըլ իլըլմէլըլըլ մուքարըլըլ տիր :

58. Ղալ պրօրուարըլըլ մէ սայըր պիլթըլըլըլ հալ մէ հիլթիլ թէնտիլ օլնուպ՝ քալալտան սալթ պու լունաղըլըլըլ էլուճէ թահըլըլ օլնամարըլըլ էպիլըլ տէրուտիտէ զաղ կաղըլմայ քուխաթ վերիլըլըլըլըլն տէն , մեմուրըլն թարաթըլըլըլն թաթալըլըլ մեղ

Ահաւասիկ մեր այս տողերը գրելու բուն նպատակը . կուգենք անոնց վաստարան լինել . կուգենք անոնց վիճակը , քննել տեղեկանայ և ազգին ուղարկեան ներկայացնել :

Բըլիլի sk sho մօլիս իլիլայ յօդուածին մէջ կը կարդանք նաեւ որ օսմանեան կայսրութեան մէջ 3,400,000 Հայ ժողովուրդ կը գտնուի :

Եւրոպայի ընդհանրապէս : Ո՛ր և է այս հալըլըլ , ո՛ր կը գտնուին , անոնց վրայ ինչ գիտենք . ինչ տեղեկութիւն ունինք , անոնք ինչ վիճակի ինչ կացութեան մէջ են :

Անոնց վիճակը ամեն որ դիւրութեամբ կը կրնայ երեսակայիլ տգիտութեան իրաւարի մէջ ընկղմեալ՝ գուրկ ան տմեկ բողբեմանութիւններէ , զորս ուսմունքը և կրթութիւնը միայն կը կրնան շնորհել , գուրի ազգային և ընկերական բարձր և վսեմ գագաւաններ : Ղարաւոր բմութեան մը մէջ կը ընկնեն , և կը լրջանան : Ինչպէս կը թէ Մալիլի մէջ ազգութիւնը գրիչ մը :

Բայց ընթերցողք առելի կատարեալ գաղափար մը ունենալու համար , բող ընկերանայ մեզի հետ դեպի Սսիոյ ներսերը և հոն պիտի տեսնել մեր ազգայնոց բշուատ և ողորմելի վիճակը :

Մենք քանի մը բարեկամներու ընկերութեամբ Չմիւրեան 8—10 ժամ հետաւորութեամբ գիւղաքաղաքներու մէջ գտնուած մեր ազգակիցներուն վիճակը տեսանք , և դառնապէս ցաւեցուցր , զբսենք յուսանատեցանք , խորհելով որ երբ մեր Լուսաւառեալ Չմիւրեան քանի մը ժամ հետի գտնուած հայերու վիճակը այսչափ բշուատ և ողորմելի է , հապա Հայաստանի և Ասիոյ առելի ներսերը բնակող մեր ազգակիցներուն վիճակը ինչ պէտք է որ ըլլայ . . . :

(Պիտի շարուակութիւն :)



